

ՂԱԶԱՐ ՊԱՊԱՅԻՆ ԱՂՕԹՔԸ(*)

Այս ծառերը, Տէ՛ր, ֆրսինֆիս
 Զուրերովն եմ ես ոռոգած.
 Բունին վրայ անոնց՝ հոգիս
 Տառագրած եմ իբրեւ ֆերուած ...:

Երակներէս՝ արիւն, ալիւ,
 Ներարկած եմ անոնց կոնդին,
 Որոնց վրայ միւս ակնապիւ՛ս
 Կը գուրգուրամ, որ չեղնըղին,

Շիտակ մըման, ու բարձրանան
 Հըպարս ու վէս՝ երկնից երես:
 Ճակասաբաց մարդոց նըման՝
 Որ միւս Քեղմով՝ կուզան առ Քեզ:

Ծերութեանըս՝ անոնք նեցուկ
 Ու ապաւէն կ'ըլլան ահա՛,
 Մինչ ես անոնց ֆաղցրաւըուկ
 Հովանւոյն սակ՝ կ'երթամ ի մահ:

Իբրեւ շրնորհ՝ Տէ՛ր, ըրէ՛ որ
 Անոնք ըլլան միւս հովանի
 Կեանքիս վրայ այս երկրաւոր,
 Եւ անոնց սակ՝ օր մ'հոլանի

Հոգիս առնէ թեւ ու թռոխչ,
 Ծառերուն հետ աղօթական,
 Եւ վերանայ առ Քեզ, ֆիչ ֆիչ,
 Հին փառքերուդ՝ մո՛ր տաղարան:

(Չամ-Քաղ,
 15 Մայիս 1908)

ՀՄԱՅԵԱԿ ԳՐԱՆԵՍԱՆ

(*) Բաղէցի ութսունամեկի Ղազար պապան՝ Չամ-Քաղի դռնապանն էր եւ հայրը Համազասպ վարդապետին: Ղազար պապան տարիներով ծառագարդեց Չամ-Քաղը եւ հօր մը նման խնամեց, գուրգուրեց եւ ուրախացաւ իր հասցուցած ծառերուն վրայ, երբեմն նաեւ լացաւ, երբ չարձուրդը զանոնք արմատէն կրծեց ու տապալեց: